

432

6786

327 · 3
U - 23

ARMENIAN LIBRARY
9 APPLETON STREET

432

ԱԼԵՎ.ԴՐՈՒԹԻՒՆ

Գիրք ստանալու իրաւունք ունի ա-
մէն անդամ :

15 օրէն պէտք է վերադարձնել
գիրքը կամ նորոգել պայմանաժամը
գրադարանապետին լուր տալով :

Ոչ անդամներ կրնան գիրք ստանալ
օրական մէկ սէնթ վճարելով . գիրքերը
վերադառնելու են մաքուր եւ անա-
ղարտ . վնասուած գիրքերու համար
տուգանք մը կը պահանջուի գիրքի ար-
ժէքին համեմատութեամբ զոր կ'որոշէ
գրադարանապետը :

Կորսուած գիրքին գնոյն եռապա-
տիկ գումարով տուգանքի կը դատա-
պարտուի կորոնցնող անձը :

Կ'սպասուի որ Պ. ընթերցողներ՝ իրքե-
նկարագրի և սկզբունքի տէր անձինք՝
համակերպին վարչութեանս կողմէն
ներկայացուած սոյն կանոններուն :

2001

ԱՆՏԵՂԱՋԱՐ Հ. ՅԱՏ. Կ-ՊՈԼԱՎՅ ԱԲԱ. ՄԻԽՈՔԻՒՆ. ԹԻՒ 2

327.3

Վ-23


ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ



Քաջացած

1912

ՏԱՐԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱԶՈՒՏԱՎՈՒՐ» 1



ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ

Մայիսի ՄԵԿԸ...

Բանւորին տօնն է ան, Մայիսի ՄԵԿԸ:

Առանց սահմանի, առանց ազգի ու սեռի խարս-
հան, ան կը տօնուի հողագնդի բոլոր մասերուն մէջ,
որ աշխատանքը կ'երկնէ և քրտինքը կը հոփ վտակներով:

Աշխատանքի տօնն է այս օր. աշխատանքը, որ կը
դարձարուի խաւար նկուղներու, խոնաւ գևանայարիկերու-
խորը և կը մանչէ սե գործարաններու մէջ. ան՝ օր շրջ-
թայալիք կը գոռայ ճշող անփաներու և աղմկող ճախա-
րակներու ներքեւ:

Բագուկի տօնն է այս օր. ջլապինդ, կրանիթեայ բա-
զուկը, որ կերտած է նիւթական բոլոր մեծութիւններ-
գգեակներ ու պատաններ, բայց կոչտացած է արեան ու
քրաինքի թանձը չերակրով:

Գայքարի տօնն է այսօր. պայքար անցեալին ու անկէ-
ժառանգուած ներկայ կարգերուն դէմ, որոնք կեղեքման
ու թշուառութեան մէջ խեղդեցին ու կը խեղդեն կենդանի
աշխատանքը, մորթեցին ու կը մորթեն աշխատաւորի
երջանկութիւնը, ծծեցին ու կը շարունակեն ծծել անոր
ողջ կենսահիւթը՝ ստեղծելու համար պուրժուական
խրախնանութիւններ:

Մայիսի տօն չէ Մայիսի ՄԵԿԸ և ոչ ալ ներկայի Քաղ-
ցածներն ու առասպանները անցեալի տօն չունին, որով-
հետեւ ներկայիս ալ կիանք ու իրաւունք չունին, բայց
ունեն անոնք տօն յոյսի և գալիք երջանկութեան, տօն



1383-87
78245 ակ

Հոգակապ յաղթանակի և տնտեսական հաւասարութեան արեւածագի:

Անցիափ առն չէ Մայիսի Մէկր, ան պայքարասանն է պարժաւական այն Մազոքին դէմ, որ աշխատանքը կրծեւրի մարդկաթեան երջանկութիւնը կ'ուսպանմէ: Ան պայքարասանն է պուրժուական սեփականափրեան դէմ:

Ապուգայի աօնն է ան, Մայիսի Մէկր: Գալիք յաղթանակի, ապուգաց իրաւուկարզի ու պայմանչփառն է զոր կր հոչքանէ Մայիսի Մէկր, հագարս, բժրուան և մարտաշանչ Անոր մարտահրատէրէն՝ այս օր բազու կները ո՛ւ չեն չարժեր, մեքենաները կր դազրեն գործել, կր լուն գործարնային ազմուիները, գեանափարացին դզրու միերն և զորս կուգանց արեւին առկ կ'եղեն աշխատաւորներ, չե ի ձե, խումբ խումբ, զունդ առ զունդ, թէգէօններ և միծ քազաքներու փազացներուն մէջ, կեզեքքազներու պատահաններուն առկ, կ'երգեն իրենց ցարի ու կոկիծի, առաւազանքի ու անօթութեան, բազորի ու բժրուասցման սրբագրն ապահերը:

Աշխարհի չափ կոզմք՝ աշխատաւորը, իր զզացու միերուն բավանդակ թափագ և իր ամրազջ աւժամբ կր թիւղացնէ, իր սիրական երգը՝ ամէն իրաւունքը.

Ատի՛, աշխարհի կեդենածնե՛ր,

Ատի՛, բաղյի կալանաւորե՛ր,

Արդ իւթուններ կ'անդրութ զոր,

Կիտի պորքից զայրովի իր:

Քանի՛ ունարգ անցեալլ խոռո,

Քառուցանին աշխարհ կիր,

Կառուցանին աշխարհ մը նորող,

Առ բլայ ներ իր առեն ո՛:

ԻՆՉՊԷՍ ԵՂԱԿ ՈՐ ԿԸ ՏՕՆԵՆՔ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ

1886-ին Միացիալ Նահանգներու Մէն Լուի քարտի քանի մը գործարաններու մէջ գործադադար հոչակառած էր:

Գործադար բաւական երկար անեց, բաց բանուորները յամառ պայքարի մը եար, Մայիս Մէկին յաղթանակի կր ասնեն և ատամած ազգ յաղթանակալ հագարս այդ օրը, Մայիս Մէկր իրենց առն կր հոչակառն: Յաջորդարիներուն, ըջակաց քազաքներն ալ կր մանակցին Մայիս Մէկի առնին:

1899-ի Փարփակի համաշխարհացին ցացահանգէսի միջնին անգի ունեցաւ բնկերվարական խաչոր համագումար մը, սրան կր մամակալցին բարոր քազաքակիրթ երկիրներու բնկերվարական ներկացացուցիչները: Համագումարը, ի միջի ազգց, սրաչոր բնդունել Մայիսի Մէկր իրեն ամբողջ աշխարհի աշխատաւորութեան աօնը: Ազգ օրը, գիտակից բանուորութիւնը, ամէն առել միամամակ գործադար հոչակարիով միմինկներ պիտի կազմակերպէր գործադարին պահանջները բնդունել ատամ:

1890-էն սիսեալ, ամէն առքի, Մայիս Մէկին սմէն ազգի բանուորները զորս կուգան գործարաններէն և կր աօննեն ազգ օրը: Աշխատանքի այս աօնը առնափարապներու թիւր հետղնետէ, կաճի ամէն առքի, և յառաջ կուգաց այսօրուաց միջազգացին բնկերվարական հոկաց բանակը որ արդէն Մայիսի Մէկր հոչակառ է, համաշխարհացին աօնը Աշխատանքի ապագաց թագաւորութեան:

ԻՆՉՊԵՍ ՏՕՆԵՆՔ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ

Մայիսի Մէկր տարեկուտին է աշխատաւորական, ընկերվարական գործունէութեան համար։ Այսօր իւրաքանչիւր ընկերվարական կուսակցութիւններ, իւրաքանչիւր սէնտիքան և իւրաքանչիւր աշխատաւորը՝ պէտք է հաշիւառայ ինքն իրեն թէ ի՞նչ ըրաւ մէկ տարուան մէջ, ի՞նչ չափով աշխատեցաւ ապագայ հասարակակարգի կառուցման գործին մէջ։

Այս օր ամենազգի աշխատաւորները պէտք է հաւաք-
ւեն և քւէարկին, հակայ միթինիներու մէջ, իրենց բնի-
լիքներն ու պահանջները:

Այս օր, գրեթէ ամէն տեղ կը քւէարկեն երեք պաշտոնութեան:

Ա. Ոչը ժամեալ աշխատանք:

Բ. Համաժողավրդային բանակ.

Դ. Պետական ռակամական կազմ.

Տեսակներ թէ ի՞նչ կ'ուղեն ալդ պահանջներով :

ԱՐԹ ԺԱՄԵԱՅ ԱՇԽԱՏԱՆՔ

Քափիտալիքսաները չեն ուղեր, որ ուրիշներ համգիտա
առնելու ժամանակ ունենան և իրենց մեքենաներ դադ-
րին աշխատելէ, այս պատճառուաւ կը պահանջին բանուոր-
ներէն որ հնար եղածին չափ երկար աշխատախն՝ որպէսզի
իրենք կարենան աւելի յաւելեալ արթէք կորդել անոնցմէ :
Բայց թէ երկար աշխատանքը բանուորի առողջաթիւնը
կը քայքայէ, քափիթալիքսաը ասուոր մասին չի մտածեր :
ԱՅս պատճառու է ամէն օր փաղոցը նետելու հիւանդ և ան-

պէտք բանեսըը , և անոր անդ ուրիշը վարձել . անոր համար աշխատող ուժ պէտք է որ աշխատի որքան կարելի է երկար , առանց հանգատի , գիշեր ցորեկ , անդադար :

Բանալորմերը, գիտակցելով իրենց վրձագրու, զարդարության պահանջները իրենց առողջութիւնը. և այսպէս, կը պահանջեմ ամէն տեղ, որ աշխատանքի ժամը կրծասուի և հանջեմ ամէն տեղ, որ բոլոր լուժեկները բանեարի առողջությաց ութ ժամ : Բոլոր լուժեկները բանեարի առողջութեան և կեանքնի պահանջման համար կը հաստատեն այդպահանջնին արդարացելութիւնը :

Աւթ ժամեայ աշխատանքը միմիայն բանուորի առողջութեան չէ որ կը ծառացի : Անիկա դիւրութիւն կուտայ ջութեան չէ որ օրուայ 24 ժամը բաժնէ երեք ութերու :

Որպ ժամ աշխատանք

Ուր ժամ հանգիստ

12p dwiL pnrli

Այս երեք ութերու օգտակարութիւնը մնձ է շատ մը
տեսակներով։ Աշխատութեան ժամերը ութի իջևներով,
ոչ միայն արտադրութեան քանակը չի պակսեր, այլ բնդ-
հակառակն աշխատանքը աւելի ներոյժ գտանալով, ար-
դիւնարերութիւնն ալ նոյն համեմատութեամբ կը շատ-
նայ։ Սարիկա խոսափանել ստիպւած են նոյնիսկ իրենք,
քափիթափիաները՝ տեսնելով որ երր Մեզգիոյ բանւորա-
կան օրէնողը ութիւնը ութ ժամեալ աշխատանքը բնդու-
նեց, բանւորներն աւելի արտադրեցին քան անկէ առաջ-
10-12 ժամ աշխատած առեննին։

Երեք ութերու մէկ օգտակարութիւնն ալ սա է, որ
բանուորը 8 ժամ ազատ ըլլալով, միջոց կը գտնէ զարգա-
նալու, ընթերցանութեամբ, և կրթիչ դասախոսութիւն-
ներուն և՛ ճողովներուն ներկայ գտնուելով:

Քափիթալիստները ահա ասկէ է որ կը կարուի

կընդգիւման աւթ ժամեաց աշխատանքին, պատվնահերենք չեն ուզեիր որ բանւորք կարգաց, զարգանաց, ծառնոթանալ գիտակուն ձևաբառ թիւններուն եւ ինքնագիտակցութեան գայ: Իրենց համար ձեւնառու է որ բանւորք մնայ ագէտ, աչքը գաց, որպէսզի կարգանան փակցնել զայն մեքենացի մը վրաց եւ ծծել անոր քրայնքի վերջին կաթիղ: Մինչդեռ բանւորք աղաս ժամանակ ունենալով՝ պիտի բաճախէ բանւորտկան քիւովներ, իր աչքն ու միտքը պիտի բացւեն ու ինք պիտի սկսէ բուքել քափիթալիստին դէմ:

ԺՈՂՈՎՐԴՈՒՅՆ ՄԵԼԻՄ

Աշխատաւո՞ները պատերազմի պէտք չունին, իրենց համար նոր երկիրներ ձեռք բերելու մէջ շահ մը չկաց, մինչեւ քափիթալիստներ նոր չուկաներ զանելու աւնչէն մզուած՝ պատերազմի կրողն: Այս պատճուռավ, ներկայ քափիթալիստական պետութիւնները կր պահեն մշտական բանակներ: Սցդ բանակները կերակրելու անոնց սազմաւնիք հայթայիններ եւ պատերազմական հազար ու մէկ պահանջներ լրացնելու համար պիտութիւնները ստիպւած են իրենց պիտածէին կեսէն աւելի բանակն յատկացնել:

Մշտական բանակներ վասար այս չէ միայն: Հարիւր հազարաւոր երիտասարդներ, իրենց կեանքի ամենակին-առնակ ասրբները զօգանցալին ասկականնէ միթնորդափն մէջ կր փացցնեն: Անայինաւ, ու մեզի, անոնք կր վերած մեքենաներու, զարկ անհատականութիւնն ուժին,

Սաստ աշխատաւոր, թշուառ ժաղսիւրդը, որու որդիներն իր կազմուի բանակները, իր զրկուի աշխատազ, ինսոմոզ ձեռքերէ, եւ հազարաւոր բնտանիքներու արնաւականը կը քայքայուի:

Այս չարիքին առաջքը առնելու համար է որ բոլոր երկիրներու աշխատաւո՞ները եւ անոնց պաշտպան բնեկերտական կուսակցութիւնները կր պահանջն չնցումը մշտական բանակներն: Բայց, քանի որ պատերազմի մզձաւունչը միայն ներկայ սիփականապիտական կորգերուն հետ կր վերջոց վերջնուուկանութիւն, առոր համար բնկերվագականներ կ'ուզեն համառակ ժորիվդական բանակ (միլիո), այսինքն ամեն քանն առքիւկան եղաղ երիտասարդ տարւոց մէջ մէկ ամիսի չափ զինավարժութիւն բնելու պարուու որ ըլլաց: Այս դրամթիւնը ումեն առքի կամ քանի մը տարին անգամ կրկնուելով, ամենով ժորավորդը հնա պատրաստ կ'ըլլաց, իրեն մարզուած բանակ մը, պաշտպաններու իր հազենիքը եթէ ան զրացի պիտութիւնէ մը բանագրաւելու վասնովն մէջ ըլլաց:

Քանի մը երկիրներ արգէն բնագուշած են Միլիոնի դրամթիւնը:

Ժորավորդական բանակի հաստատումով, ոչ միայն վերաբիշնալ վիաններէն կորպորատիվութիւնները ու նույն պիտական ծախքերն մասնաւուն մասը նուզգելով կր պիտի աշխատաւորութեան վրաց ծանրացած տուբերուժանակիր:

18

98

ՕԲՍՈՎԱԿԱ Ո.Ո.ՄԳԱ. Ո.Ո. ՄԱԶՈՒՄ

ARMED LIBRARY OF
E. CAMBRIDGE MASS.

Շահագործուղ զատակորդը իր ձեռքն առնելու պիտի մենական զեկու, կր ծառաւեցնէ զայն իր գոտուակորդափն շահերուն միայն, որով աշխատաւորին շահերը կր վետուին և անոր իրաւաները կր խոզգուի: Այս պատճուռա-աշխատաւորութիւնը կր պահանջէ պետական ու ամեիավար կազմ կրամավագեաւրիւն: Ասիկա կր նշանակէ որ երկիրն մէջ օքնուք դնողն և քւէարկողը պէտք է ըլլաց ինքը՝ ժորավորդը, ամեն բան ժորավորդավ և ժորավորդի

համար։ Ժողովուրդը ի հարկէ աւզգակի չի կընար ինք-
զինք կառավարել։ ասոր համար կընարքէ իր ներկայացա-
ցիջները, գաղանի, աւզգակի, բնդհանուր, հաւասար և
համեմատական քուէարկութեամբ։

Ասկէ զատ, երկիրներ կան ուր բազմաթիւ ազգեր
կողք կողքի կապին։ Պէտք չէ որ ձայներու մհծամաս-
նութեամբ մէկ ազգը միւսին ձայնը խեղդելով, իր տիրա-
պետութիւնը հասաւասէ։ Այս պատճառով, բնկերիցարա-
կան կուսակցութիւնները կը պահանջէն պիտական ֆեւ-
րարիվ (Դաշնակցական) կազմ և ազգակին ինքնավա-
րութիւն։

ԲԱՆԻՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹԻՒՆ

Վերև յիշուած երեք զիմաւոր պահանջներէն զատ
պէտք է պահանջել նաև բանւորական օրէնսդրութիւն
որ այսօր Թիւրքիոյ համար կենսական ինսդիր գարձած է։

Բանւորական օրէնսդրութեան մէջ կ'որոշուի աշխա-
տաժամի մաքսիմումը (առաւելագոյն չափ) և աշխատա-
վարձի մինիմումը (նւազագոյն չափը)։ կ'արգիլուի մա-
նուեկներու աշխատանքը և կանանց ու պատանիներու
չափազանց աշխատանթիւնը։

Բանւորական օրէնսդրութիւնը կապահովէ կանանց
համար հանգիստ օրեր՝ յղութեան առեն, ծննդարերու-
թենէն առաջ և լիրջ։

Գործարանի առողջապահիկ պայմաններ, գործատէ-
րերու մարդագարի վերաբերմունք եւայն։ Բոլոր այս-
պիսի խնդիրներ կը ճշուին բանւորական օրէնսդրու-
թեան մէջ և զանոնք իրականացնելու ու չհաղանդու
գործարանաստէրերը պատժերու հոգը կառավարութիւնը
կ'ըստանձնէ։

ԱՇԽԱՏԱԻՈՐՆԵՐՈՒ ՆԵՐԿԱՅ ՎԻՃԱԿԸ

ԵՒ

ԱՆՈՐ ԴԱՐՄԱՆԸ

Աշխատաւորներ,

Մենք բացառքացնուք Մայիսի Մէկի նշանակութիւնը
եւ այդ օր ձեր բնկերից զիմաւոր պահանջները։ Բայց որ-
պէսզի յաւ բժրանէք թէ ինչ կը նշանակէ առնել Մայիսի
Մէկը, զուք սիւար է խորհիք ձեր ներկայ վիճակի մասին։

Սահմանադրական թիւրքիոյ աշխատաւորներդ մա-
նաւանդ, որ երկար առեն զարկ մնացած էք քաղաքա-
կան և քաղաքացիութեան ամսաւարբական իրաւունքնե-
րէ, գուշաք մանւաւանդ, օգտուելով Սահմանադրութեան
առած կիսասուրուա ազգասութիւններէն պէտք է որ ձեր
անտեսական վիճակը բարելաւելու մասին մատեէք։

Ձեր ուժը միծ է, սուեզծագործուզ ու բարձրացնող։
Գուշաք էք որ աշխարհի բարիքները կ'արաւորիէք, բայց
զրկւած էք զանոնք վայելել։ Ասվե ու անօթութիւնը ձեր
գուուր կը բազիսն ամեն օր և ձեր սրբները քաղցի,
զրկանքի ճիրաններուն մէջ կը առավակին։

Տանշանքը ձեր հոգին մէջ կը բայնը զրած է և ձեր
աշխարհն թշւառութիւնը կը հօսի կաթիլ առ կաթիլ։
Ձեր քամակը կարացած է աշխատանքի ծանրութենէն և
ձեր քայլերը դազգովան ու նւազվան հազի։ կը առնին
առասպանքի կապարեայ բնար որ ձեր խոկ կետնքն է
կմախքացած։

Գուշաք չէք ապրիք ձեզի համար, գուշաք կ'ապրիք

գործարանասիրոջ համար, կ'առցիք, որպեսզի հարաւոտ ները դիցխառ թիհնեն, ունշաշխ չուալութիւնն են կեր ու խռումի մէջ ձեր աշխատանքը պատասխն պարժաւական գանձնիքը...»

Ներկայ քափիթալիստական կարգերը կարստած, աշգտագոծ, աղօսնվակած են ոչ միայն ձեր մարմինը, ձեր ձեռքերն ու ձեր առքերը, այլ նուև ձեր հազին, ձեր սիրար, ձեր ամբողջ կենաքը: Առայր իշտած են ձեզմէ ինչ որ թանձնագին է ու մարդկացին, և թուզած են ձեզի միմիւն ուկաններու կրտս մը, որ մերհնոցի ուժ ունի: Այդ է ձեր կենաքը:

Աշխատաւո՞րե՞ր,

Դուք ունիք ուկացին ուժ մը, զոր ոչ ոք կրնաց խեղ ձեզմէ, այդ ուժը բանուո՞րերու շատութեան մէջնէ: Դուք բազմաթիւ էք, զուք մարդկութեան մէծաւասնաթիւնն էք, ձեր բանակը հազարաւոր, միջինաւոր աշխատաւորներ, կազմաւած է, մինչդեռ ձեզ կեզեքոզները՝ գործարանասերերը, հարաւու ազաներն ու պուրժուաներ, փարուանաւթիւնն են, և շատ չնշն թիւ մը կը կազմն ձեր բանակներան հնա համեմատներից: Ձեր ուժը ձեր շատութեան մէջնէ է: Բայց պարագի այդ ուժը կառարկալ ըլլաց և լացիթանարազ, զուք սիւաք է միունաք: Զուք չէ բառած թէ Ալուրին ուժ է:

Եթէ զուք տասնին մնաք, ոչնչ կինաք յնել, ձեր վիճակը նայն կը մնայ, քափիթալիստը կը չարանակէ իր կեզեքումը խառացնել և եթէ համարձակիցար զգաւնաթիւն մը յաշնել՝ անմիջապէս փալաց կը նեսուիք: Բայց եթէ միացած ըլլաք կազմած ըլլաք ունափրատներ, որհնաստիցական միաթիւններ, զուք կրնաք բազուիք, զուք կրնաք պահանջներ զնել, զուք կրնաք պարժաւական գանձնիքը:

«Ո, չիսաւուրենի՛ր բոլոր երկիրներու, միացե՛ք»:

Զուք չէ ննչած այս կոչը աշխարհի բարը բանուորներու ականջնն: Անսնք միացած են քաղաքակիցիք երկիրներու մէջ և կը չարանակն միանալ՝ կազմենալ հոկարական բանակներ անաւատական կուսի համար:

Թիւրքից աշխատաւորներն ալ սիւաք է որ իրարարագ զան եւ կազմակերպութիւն միանարա համար միջազգացնն բանուորներն են կազմակերպուած բանակն:

Միացած, կազմակերպուած աշխատաւորները միացն կորուգ են զնել.

«Ճանապարհն, աշխատաւորներն են անցնուած նօր ու աւելացրածով, որով այնու բազցած չեն ուզուած մնայք»:

Ճանապարհը սիստի բացուի եւ զուք յազմուուկանորին սիստի, կասուզաններ ձեր իրաւունքի ապարագայ չներք: Յաղթանակը ձերն է, միայն սիւաք է պատրաստուի եւ կուսի սկակը: Երկու բանակները սիւաք է որ իրարար զան, մէկը աշխատաւորական, կազմաւած բանուորներէ, զիւգական մշակներէ, աշխատաւոր զիւգացիութենէ, մանք արհեստաւորնենէ եւ անոնց ցաւին ցաւակից մատարականներէ: Խակ միւաք՝ պարժաւական, կազմաւած հարուստներէ, քափիթալիստներէ, աղա-է գինամիներէ և առանց հացկառակ կը երականներէ:

Կը անսնք որ հակառակարդ բանակը քիչ է և անօր յազմել զիւրին կը լլար եթէ ան չանհնար եր կոնակը կասափարութեան իշխանութիւնը:

Կասափարութիւնն է, որ իր սոստիկն զնաւորներով զնաւութեան կը փալ թագ եւ կ'արտակ, աբրազներու, շահագործութեան բանակը ամէն անզամ երբ բանուոր զորողներու զորուազներ:



«Ճանապարհ, ուշխառաւորմերն ին անցնում եզօր ու սերծագործող, որոնք այեւս խողած չեն ուզում մնալ»:

միացուծ գործադուկ կրնին գործարանատիրոջ դէմ և իրենց արդար պահանջներուն գոհացումը կուղեն:

Այս պատճառով, ան՛ բանուորներ, արդի կառավարութիւններուն դէմ պիտի ըլլան և իրենց, քւէնները պիտի տան միմիայն ընկերվարական կուսակցութեանց ներկայացուցիչներուն:

Քւէարկելու իրաւունքը մնած դէնք մէն է բանուորին համար, եթէ միայն անիկա գիտնայ գործադրել զայն: Այդ քւէններով է որ աշխատաւորութիւնը պիտի ջանայ կառավարութեան զեկը իր ձեռքը ձգել: Որքան շատ րլար ընկերվարական պատգամաւորներու թիւը փարումէնթին մէջ, նոյնքան կառավարութեան ուժը կը հակի դէպի աշխատաւորութեան շահերը պաշտպանելու կողմը:

Ուրիշն, բանուորներու մէկ գլխաւոր պայքարն ալ պիտի ըլլայ ընկերվարական թեկնածուներուն քւէ տալ և իրենց շահերը պաշտպանող երեսփոխաններ շատ ունենալ:

Եւ այս բաղրը կրլայ միանալով ու պայքարելով: տանիանքն ու զրկանքը ձեղ կը միացնին և ապագան ձեղ կը մզէ դէպի կոխ:

Այդ կուին մէջ գուք պիտի կոէք ու կոփէք ձեր բարօրութիւնը, որ համայն մարդկութեանն է միանդամայն:

Դէպի այդ պայքարը ազատարար, որ պիտի ստեղծագործէ աշխատանքի ազատագրութիւնը հզօր ընդվզումը մը:

Դէպի ներկայ պուրժաւագական կարգերու խորտակումը, չւայտութեան, զեխութեան և անբարույականութեան մէջ շաղախուած և թշւատութեան ու անօ-

թութեան մէջ հրածող հասարակակարգի անկումը, որ ձեր համեմու ու պիտի բարութեարաւ հազարծներան առակ միայն կը դառնաց անխռուսաժիեի, ճականապրական :

Եւս պի քաղաքական և անահատկան լիակատար աշխատավորնեւ, հաւասարութիւն և արդարութիւն, որոնք հասագայթեցին թէ և քանափական յեզափախաթեան մէծ հնացէն, բայց մնացին պարծուուկան աշխարհի հարիւմնին վրայ իրեւ առաջխարհիկ առազեր, առնմանաւծ լինելու արեւեր ապագաց սոցիալիստական հասարակաթեան մէջ :

Ա շատաւորնեւ,

Յանան, կատաղի և կազմակերպուած պայտառվ պատուեցիք ներկայ սեփականատիրութեան բարախոս կուրծքը, բանդեցիք առու կարգերու հիմքերը կանգնեցնուցիք ապագայ թնկեւլառական իրաւակարգի մէծ, յայնաւակ եւ նոյնապ ժենիք, ուր պիտի իւնի համամարդկային երջանկութիւն այնպիս ինչպիս առեւ նոյնապնոցին վրայ:



ՀՀ Ազգային գրադարան



NL0040162

2013

